

Տ. ԵՐՈՒԱՆԴ ԱՐՔԵՊԻՍԿ. ՓԵՐՏԱՅՃԵԱՆ

Ազնկէզ վիտաով հ'զորանք մ'անը այս պատուական հոգևորականին, որ մեր ներկայ եկեղեցականութեան ամենէն շնորհալի զէմբերէն մին էր: Վերջին թելերէն մէկն ալ կը կրթի անա շտապանակեայ սայմոսարանին, ինչպէս սովոր էինք հոյել տարը անդրանիկները, զորս հոգեւորս Եղիշէ պատրիարք Դուբեան ձեռնադրած էր Արմաշ, Գրեթմանքի վերատեսչութեան միջոցին, 1901ին: Այդ անմտա-նայի խումբէն ի կեանս կը մնան այժմ երէցագոյնը, Տ. Մերտոզ Սրբազան Նարայեան, Գ. Պոլտոյ այժմեան պատրիարքը, և զրիթէ կրտսերագոյնը՝ Տ. Գարեգին Ա. Աբբ. Խաչատուրեան, Հարաւային Ամերիկայի հայրապետական նաւորակը, որոնց կը մայլիենք երկար կեանք և մխիթարութիւն Ս. Ղեզաշին: Միւս եօթներէն էին, ամէնքն ալ անզուցեալ այժմ, Տ. Սահակ Վրզ. Օտապաշեան, Դարե-վանքի միաբաններէն առաջին նահատակը՝ մեծ պատերազմի առաջին սարսափներու միջոցին, Տ. Մեհրուստան Վրզ. Արտարունի, այդ սարսափներու նախօրեակին վերստին աշխարհականացած և յե-ղափոխական շարքերու մէջ մտած, Տ. Արտաւազ Վրզ. Գալէնտէրեան, Եղեսիոյ արիւստերու առաջ-նորը, որ Զօհրագի, Վարդգէսի, Տաղաւարեանի և այլն խումբին այդ քաղաքէն անցնելով զէպի սպանի վարուած ստեն տեղաշին կառավարչին մօտ աննց ի նպաստ միջնորդութենէն քիչ յետոյ ինչն ալ նահատակուեցաւ անոնց անցած նամբուն վրայ: Տ. Կորին Վրզ. Ետայեան, կանուխ վախ-նանած ի Մարաշ, որ առաջնորդ էր գացած 1909ին. Տ. Ղեռնդ Աբբ. Դուբեան, Ամերիկայի եղերա-բարխտ նախկին առաջնորդը. Տ. Գրիգորիս Եպս. Պալագեան, Հար. Ֆրանսայի նախկին առաջնորդը և Տ. Եղիշէ Վրզ. Խաչերեան, բանաստեղծ, իր խումբին ամենէն վաղամտեակը: Ողբացեալը զեծ մնացած էր անաւոր սպանէն, պատերազմի սկիզբն իսկ արիշներու հետ քստորուած լինելով Ե-բուսայէմ, ուսկից Ձիւնադարին անցեր էր Երզրտոս:

Բնիկ Ամասիացի, ծնած էր 1874 Յունուար 20ին. աւագանի անունն էր Յովհան: Կանուխ որ-բացած էր իր ծնողքէն, մանկութիւնը և պատանութիւնը անցուցած էր իր աչքատիկ մտաքրքով ինձամբին տակ: Նախադիթութիւնը իր ծննդավայրին մէջ առած և ստեն մըն ալ արտաքին կեանքի մէջ ապրելէ վերջ, Դուբեանքը ընդունուեցաւ 1897ին, Դուբեանի վերատեսչութեան օրով, և տարի-քով և ուսմանը բաւական զարգացած, ընդունուեցաւ Ճառագիտութեան բարձրագոյն դասարանին մէջ: Յաջորդ տարին, որովհետեւ Դուբեան զեռ վարդապետ էր, նոյն դասարանին հինգ երբցագոյն-ներուն հետ սաբիւալագ ձեռնադրուեցաւ Օրմանեան պատրիարքէ, Բերայի Ս. Երբորդութիւն եկեղե-ցաւ մէջ: Երեք տարուայ ստուռածարանական և հայագիտական ուսման ընթացքը բոլորելէ վերջ, Դուբեան Սրբազանէ ստացաւ քահանայութեան ձեռնադրութիւն և օրնութիւն վեարի, 1901 Մա-յիս 20ին, Ջարխատիանի Տանգրին մէջ, և նոյն տարուայ Յուլիս 8ին՝ մասնաւոր վարդապետական դասաւանդանի աստիճան: Իր աստուական գրութիւնն էր Ա. Ղաղարութեան խորհուրդը, որ յետոյ հրատարակուեցաւ Բարգէն Վրզ. ի Վոյաշին մէջ:

Իսկ 1910 Օգոստոսին ծայրագոյն վարդապետութեան աստիճան ընդունեց Դուբեան պատրիարքէ ի Գ. Պոլտոս: — Իր պաշտօնավարութեան մէջ ամենէն ուշագրաւ եղածն է Գ. Պոլտոյ պատրիարքեա-կան փոխանորդութիւնը, զոր վարեց, յաջորդելով Ղեռնդ Մ. Վրզ. Դուբեանի, Արշարունի և Զաւենի պատրիարքներու օրով: Այս վերջինին հետ աքսորուելէ վերջ, անոր հետ դառնալով վերստին շա-բուանակեց նոյն պատմութիւնը: Անկէց առաջ և յետոյ տեղապահութեան և առաջնորդութեան պատմու-վարած է Գլի, Երզնկա, Աֆիոն Գարահիտար-Քէօթահիա, Սելաւիկ, Թուտոթօ, որուն վրայ եպիս-կոզպոստու 1921ին. Տեղապահ էր Աֆիոն Գարահիտար-Քէօթահիա թեմին, երբ միտամանակ առաջ-նորը ընտրուեցաւ այդ թեմէն և Երզնկայէն և նախորդեց վերջինը: Ձիւնադարէն յետոյ, մին-չև Զաւենի պատրիարքի վերադարձը, ստեն մը, իբրև առաջնորդական փոխանորդ մնաց նաև Կիրոս:

Ունէր գրելի կարողութիւն և խօսելու շնորհք: Ձիւնը մտանկել ընդ բարեմասնութիւններէն էին սակայն ամենէն աւելի ուղղամտութիւնը և անկեղծութիւնը: Բարեբաղոյ էր և հեղանամբոյ, անաչառ և տէր իր անձնական համազումներուն, զորս զիտէր պաշտպանել հոգիին: Գուլգարից ա-ռաջնորդութեան միջոցին, որ իր վերջին պաշտօնավարութիւնը եղաւ, նշանաւոր հանդիսացաւ Առ-Քիտան Մայր-եկեղեցիներ և առաջնորդութեան ինտելեկտուալ համար կատարած շանադութիւններով, որոնք չարիքանց տուսպեցուցին զինքը: Երկարամասնակեայ մտառողչութենէ յետոյ հաղի-փոքը ինչ սպաքինած, սրտի երկերեայ ծանր տագնապներէ վերջ՝ ուրուրեմն 1938ի Դեկտ. 10ին կնքեց աղնիւ հայտ, և առաքելիկ քրիստոնէի և բարի հոլօւի իր կեանքը:

Ընկալցի Տեր Յիսուս զհոգի նորա ի յոյս երեսաց իւրոց: